

Հողատերերի կետ, շատ քիչ բացառութիւններով, չէ պատահում մի որ եւ է թիւրի-  
մացութիւն կապալառուի վարձի կամ թէ առ հասարակ հողային հարցերի վերաբերմամբ .  
իսկ միջէ ի նկատի ունենանք այն հանդամանքը, որ նոքա կարողացան մաքրել եւ մշակել  
այդ տեսակ վայրերի հողերը. դարձնելով նրանց յարժար խաղողի այդիներէ համար, որոնցք  
իսկական հողատէրերը որդէն ձեռք էրին քաշել, չէ կարելի չհամաձայնիլ որ Հայերը շատ  
աշխատասէր են : Եւ իսկապէս Հայի ընտանիքը, աւխտիք ըլլող իր վտար ու չափահաս անդամ-  
ներով, հրեիտաց եւ կանայք, համարեա թէ ամբողջ օրը անցկացնում են աշխատանքի մէջ,  
եւ չնորհու այդ զարմանալի աշխատութեանը եւ համարութեանը՝ նրանք պատճառ եղան որ  
այդ տեսակ վայրերի հողերը իրանց օգուտը տուին :

Տեղադրութեամբ փոքր համայնքներու մէջ Հայերը նախագայտի են գրաւել աւելի քարձր տեղեր  
աարերի զա-իվայրում, ջրի հորեր են փորում, եւ հէնց այդ միջոցով ի միջի այլոց ազատ են  
մնում տեղական տիրոջ ց :

ՆՅՕՎԹԷ ՕՐՕՋՐԷՆԻԻԵ,  
12/25 յունուար

### ՄԵՐ ԴՐԱՑԻՆԵՐԸ

— — —  
Թ Ա Թ Ը

Միջերկրականի արեւելեան ասիայի, Լիբա-  
նանու հակայեռնաշղթայէն սկսեալ, Թարա-  
պուլուս, Դամասկոս մինչեւ Լաթաքիա, կը  
հանգիւլիս կարգ մը լիւնազագայններու : որ  
հազարաւոր տարիներէ ի վեր իրենց նպարտ  
ու խոժոռ ճակատը տուած հովերուն ու ամ-  
պերուն, կը տիրեն Միջերկրականին :

Կը հանդիպիս այնտեղ խիտ անտառներու,  
որոնց մէջերը կը փայլին երբեմն արտեր,  
այդիներ ու պարտէզներ, մարդկային խնամ-  
քով տնկած ու մեծցած, եւ ուր թաքնուած  
կը գտնես արժիւ գիւղեր, աւաններ ու իւր-  
ճիւղեր :

Կը գտնես նոն ժողովուրդ մը որ կղզիացած  
կը մնայ թաւրք տիրացութեան լայնպարտա-  
բած կրկրին մէջ, կղզիացած աշխարհու լու-  
սաւորութենէն ու քաղաքակրթութենէն,  
կորսնցուցած իր կրօնքն ու պատմութիւնը,  
մնացած յետին ու վայրենի, պաճած է միայն  
իր սեփական ազատութիւնն ու ասպետա-  
կան ոգին զարաւոր պատերազմներով, ողբալի  
կողորածներու եւ բազմաթիւ յաղթանակնե-  
րու գնով :

Ոչ մէկ տեղ անոնց անունը չի յիշուիր, ոչ  
մէկ թիւրք անոնց վրայ չի խօսիր, եւ ոչ մէկ  
Եւրոպացի գեռ այցիներ, պաճած է միայն  
Աշխարհագրութեան քարտէզներու վրայ գեռ  
հերմակ կը մնայ երկրագնդիս այդ քարտէզի

կողոր. կարծես թէ ան մոռցուած ըլլալ մարդ-  
ու թենէ, ինչպէս անոր վրայ բայրող այդ ֆա-  
հապետական եւ ասպետական ժողովուրդը :

Կը գտնես անոնց յարուսակութիւնը կիլի-  
կիոյ ծովկղերքի ամբողջ երկայնութեան վրայ  
տարածուած, Լաթաքիայէն մինչեւ Ատանայ,  
միայն սա արարելութեամբ որ այդ վերջիննե-  
րը Տանկաց նպատակութիւնը ընցուած են եւ  
կը ընակին զայստիրու եւ թրքախառն քաղաք-  
ներու մէջ :

Լաթաքիա, Անտիոք եւ Ալիքսանտրիթ քա-  
ղաքներու մէջ մեծամասնութիւն կը կազմեն  
Տանկաց վրայ . ու ին նաեւ բազում գիւղեր,  
թրքախառն եւ առանձին :

### ԱՆՈՒՆԸ

Ատոնք չունին ընդհանուր անուր մը որով  
ժանօթ ըլլան չըպակայ ազգաց, զբացի ամեն  
ազգ մասնաւոր անուսով մը կը հօշէ զիրենք .

Հայերը «Թաթ» կ'անուանին զպանոսը .  
չգիտնալով սակայն թէ ուսկից իացում ասած  
է այդ անունը : Եպտերը պակէ կը հետեցնեն  
թէ անոնք թաթարական արշաւանքներէ մը-  
նացորդ մը եղած ըլլան, սակայն այդ չի  
կրնար փաստ կատարելի անոնց թաթար ճիւղի  
պատկանելուն : Տիրող տարր մը, ինչպէս էր  
Թաթարը, պէտք էր որ աւելի զաշտային եր-  
կիր մը եւ բարեբեր տեղ մը ընտրէր ընակե-  
լու . պէտք չունէին Թաթարները լիտներու եւ  
այստպաժներու մէջ բնակելու : Հոպա այդ  
երկրի Ատորենքը ի՞նչ կ'ընէ : Եթէ ապո՛հ  
Թաթար ճիւղին կը պատկանին . մարաւաղը որ  
վարք զիս ուրիշ փոփոխը պիտի զպն այդ  
կարծիքը բոլորովին հերքելու :

Թուրքերը «Քէլլան» կը կոչեն զանոնք : այդ բտուը արաբերէնն Վաշխատաւորը ըսել է . իսկ հոտ իր բուն իմաստը կորսնցուցած է , անարգական նշանակութիւնը որ առած է . իբրև է թէ Թուրքերու համար աշխատանքն ալ անարդէ է , բայց բարեւեր անոնց կը վերաբերի , անարգանքը ա՛լ սակմանը կ'անցնի . կարծես սպող , «աւաղակ» , «ստոր» եւ «անհաւատ» անականները անոր տակ թացնուած ըլլան , եւ Թուրքի մը այդ անունը տալը իրեն է՛ն մեծ անարգանքն ընել է :

Իսկ իրենց «Եւրոպայի» կը կոչին զերկնք , սակայն այդ բառին ոչ նշանակութիւնը , ոչ ոչ ծագումը կրնան բացատրել . կը կարծեն թէ «Եւրոպան» բառին աղաւաղումը եղած ըլլալ որ քրիստոնէայ ըսել է : Մինք հոս պիտի կուշնք զերկնք «Թաթեր» , որ Հայոց աւելի հասկանալի է եւ դերակոչ չեղի :

Թաթերը արաբերէն կը իստին խորթ ու ազաւաղուած հնչիւններով . զարմանալի է որ ոչ մէկ բառ չեն գիտեր իրենց նախկին ասորերէնէն :

Մարգահամարներն յայտնի չէ , կիլիկիոյ նահանգին մէջ գտնուողները 80,000 քնակիչ են , սակայն լուծականներու մարզահամարը որ պէտ մէկ անամարի մէջ չէ արձանագրուած , 400,000 կը կարծուի :

**ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ**

Կրօնցորդացի ըլլալով իրենց պատմութիւնը , Թաթերը չունին նոյն իսկ աւանդութիւններ որ իրենց յիշել տար իրենց ծագումն աւանդալը . եւ ոչ ալ այդ կէտք կը հետաքրքրէ զիրենց . կը բաւականան անով որ ծընած են ու եւ վայրկեանի մը աշխարհս որ եւէկէտի մը վրայ եւ այսօր գոյութիւն ունինք : Կ'ապրեն . իսկ գոյութիւնն անցնի , իրենց աւանդալն . ինչպէս իրենց մտացումը բնաւ իրենց մտանդութեան Գրեթ շ'ըլլար : Իրենց երկիրը , աւերակ չէնքերը , փլուծ եկեղեցիներն ու վանքերը կը մնան իբրեւ հետք ու մշտնջենար միայն ազացուցանելու թէ այդ տարրը պարսկացի մնացորդ մըն է : Ռուսին նաեւ կրօնական սովորութիւններ որ թապէս կը հաստատեն այդ իրողութիւնը :

**ԿՐՈՆՔԸ**

Թաթերը կը հաւատան Ենովայ Աստուծոյն , որ արարիչն է երկնքի եւ երկրի , կ'ընցունին Գրիստոսն իբր Աստուած , եւ Մուհամմադն իբր մարգարէ . կը պաշտեն արեւը , կը պաշտեն զանազան անասուններ , աւերակ չէնքեր ,

զանքեր աւ եկեղեցիներ . իրենց ու Հայոց սուրբերը կ'ընդունին իբրեւ երկրորդական աստուածներ . ունին անհամար սուրբեր ու ամէն տարի նորանոր սուրբեր կ'ելլեն իրենց մէջ , որոնք հրաշքներ կը գործեն :

Աստուած կը կոչեն նաեւ իրենց մեծ չէյխը , Շէյխ Սայիթն որ միւսած է Երեսուն տարի առաջ . կը հաւատան նաեւ թէ ամէն հազար տարին անգամ մը Աստուած մարդկային կերպարանքով աշխարհ կուգայ . թէ նախ եկած աշխարհը ստեղծած է , յետոյ Մոսուլի կերպարանքի տակ եկած է , յետոյ Քրիստոսի եւ Մուհամմադի մարգարէի մարգարէի կերպարանքի տակ եկած է մարդոց մէջ ապրելու : Այդ տրամարանութեամբ աշխարհին սկիզբը 4000 եւ քանի մը տասնեակ տարիներ կը հանին , որովհետեւ Շէյխ Սայիթի ծնունդը հազիւ 80-90 տարի կայ :

Տաճկական անուները կը կրեն , բացի Օմար , Օսման եւ Ալու-պէքիւրն . ցիսահն թէ պարսիկ միւսիւսմանները այդ անուններով չեն աւանուանուիր , իրենք ալ միեւնոյնը կ'ընեն , Պարսիկ ձեւանալով , քանի որ Թուրքերը զիրենք միւսիւ ման չեն ընդունիր :

Աղօթքներն ծածուկ է . ամէն մարդու չեն սորվեցներ միայն արժանահաւատները զիրենք զայն . զգուշութեամբ կ'աղօթեն որ ոչ ոք չիմասայ . իրենց յանկարծ հանդիպողներ եղած են , որ կը պատմեն թէ դէպի ի արեւելք զարձած կ'աղօթեն , փոխանակ դէպի Մէքքէթ . բայց որո՞ւ եւ ինչպէ՞ս կ'աղօթեն , այդ չենք գիտեր . որովհետեւ օտար մը անդիպունու պէս կը զաղթին աղօթելէ , եւ թաւ ալ չեն պատմեր իրենց աղօթքի մասին , որքան ալ հետաքրքրուող մտերիմ ըլլայ :

Տակնաց հետ մարմաշն-Պայրամը կ'ընեն , արանց սակայն ծոծր պահելու . Հայոց հետ ալ ծնունդը բարեկեցիականը եւ զատիկը կը սունեն ստանց մեծ պահոց :

Մուսուլի իրիկունը , ամէն Թաթ պէտք է երթայ ջուրը ինչայ . որքան ալ ջուրը կամ օդը ցուրտ ըլլայ , այդ նուիրական պարտքէն չեն ուզեր խուսափիլ . խուճար խուճար կը վազեն դէպի ծովը , դէպի գետը , վերջապէս ուր որ ջուր գտնեն : Այդ երեկոյ մինչեւ լոյս անքուն կը մնան , կը պարտին տունեն եւ ուրախութիւն կ'ընեն , արժանահաւատները՝ պաւ մը կ'առանձնանան ու կ'աղօթեն . կը հաւատան թէ այդ երեկոյ եղած աղօթքը Աստուծոյ լրւեցիլ կ'ըլլայ :

Աւագ հինգշաբթի երեկոյ մասնաւորներ կը հաւաքուին ստանձին տան մը մէջ , շուրջը խիստ հակողութիւններ ընելով որ օտար մարդ

չմտնեայ, այդտեղ արարողութիւն մը կը կատարեն որ «արք» կ'անուանեն, այսինքն՝ Ի որհուրդ :

Դարեւեկ ի վեր այդ շխտութեան զազանիք մնացած էր իրենց մէջ, ի մեծ հետաքրքրութիւն զբացի մասնատական ու քրիստոնեայ ազգերուն, ոչ ոք չէր կարողացած հոն թափանցել, մինչև վերջերս, ամերիկացի փիւստներէն կ'աթաքեայի մտերը մէջ երկու դպրոց հիմնելով եւ երկար տարիներու ընթացքով մէջ կարողացան անոնց քանանակներէն մէկ երկուքը բողոքական դարձնել, որոնց շնորհիւ այդ խորհուրդն իմացայն, — թէ այդ արքայան իր իրունը ընտրութիւնն ու արժանիները միայն հաւաքուելովայն անյայտ տան մէջ մէջապահը աման մը կը զետեղեն եւ անոր մէջ կը դնեն գինիով լեցուն զգում մը, շուրջը մտմոր կը շարեն, ամէն մարդ երկրպագելով աղօթքներ կը կարգայ անոր դրան, եւ ապա մեծ չէյտը զանակով կը կտրէ զգումը. գինին կը թափուի ամանին մէջը եւ չէյտը փոքր զգումով մը զգուշութեամբ կը բաժնէ ամէն մէկուն, եւ ամենքը մեծ խոնարհութեամբ կ'ընդունին :

Աս ալ կրնայ ապացոյց մը եղած ըլլալ անոնց նախկին քրիստոնեաներ, հետեւաբար Ասորիներ ըլլալուն, որ արարական արշաւանքներու ասին աներես ընդունած են մահմետականութիւնը, քրիստոնէական աղօթքներն ու խորհուրդները շարունակելով զգաունի կատարել իրենց մէջ, սպասելով ազատ ու բարեբաւտիկ օրերու որ վերստին արտայայտէին իրենց քրիստոնէութիւնը: Բայց այդ օրը չատ ու: այցաւ դժբաղդարար : Արարը տրեկց շատ երկար տանն այդ երկրին, զոց մնացին զգրոցներն ու եկեղեցիները, որ արդէն կրակի ճարակ դարձած էին, մեանս ծերերն ու քահանաները, մեռաւ նաեւ անոնց հետ քրիստոնէական ուսմունքն ու վարդապետութիւնը, անոնց տեղ մնացին խառնաշփոթ աստուածութիւն մը ու մէկ երկու սոփորութիւններ, մեծուկեցան ասորական անուններն եւ անոնց տեղ բունցեցին Ամէնն ու Մամէտը :

Արարեալն իւելցին այդ երկիրը եզրպատական Մէմլուքները, թնոցմէ թաթարները եւ ապա Օսմանցիները, անորունք պատմապէսներուն նկարագրել այդ դարերու արիւնանեղութիւնները, որոնց թատերաբեմը եղած էր ըրքիստոնէայ Արեւելքը, Հայաստանը, Ասորեստանը եւ Կիլիկիան :

Այն յաջորդաբար հասնող սուրբ ճակատամարտները, փոքր ու խոշոր կորուստն ու թալանները այնքան խոր տպաւորութիւն կըրցած

էին ձգել հոն ապրող գոթաղ ժողովուրդին բուն վրայ, որ պատմութիւններու եւ սուսգութիւններու համար այս ու այն փախուսող կատարածն ու թալանը, այսինչ ու այսինչ գիւղի կամ քաղաքի ակերակ զսոնալը կը յիշուէր իրրեւ այս ու այն փաշայի կամ տերէպէյի զօրարք մէկ զորովը : Այս մտադրութեան մէջ խեղճութեան իրենց հայրենի կրօնը, ցեղի, ծագումը եւ զարգացման ասանցութիւնները, որ այսօր կը դառնաին այնպիսի շփոթութեան մը տալիս որ կարծես Աստուած երեկ ստեղծէր է իրենց նախաշարք մը: Եւ ոչ մէկ զաղափար չուշին իրենց անցեալին վրայ :

Կը հաւատան թէ այս կեանքէն անցին ուրիշ մըն ալ կայ, սակայն քրիստոնէից ու մահմետականներու դրախտն ու զոնքէն տարբեր են : Թաթարներու համար արգարները կ'երթան բարեկեցիկ ծնողներու համար դաւակ կը ծնին եւ այդպէսով կ'անցնին երջանիկ կեանք, իսկ մեզաւայնքը անասուններու կը փոխուին կամ մարդոց վերիներու պէս չարաչար կ'աշխատին, կամ վարչին զապան մը կ'ըլլան անձրեւներու եւ արեւներու տակ անտէր անտիրական զրկանքներով ու չարաբարանքով կ'ապրին :

Չարաբար չէ թէ այս վերջին զաղափարը կը գտնուի Պենեան կոչուած հնդկական ցեղին մէջ, որոնց կրօնը աշխարհն հին ցաւանանքներէն մին կը սեպուի, որ կը պարտնակէ իր մէջ շատ մը փիլիսոփայական ու բարոյական բարք սկզբունքներ եւ որ ունի մտքի տեսար կեանքներ, ուրիշ անգամ պիտի խօսիմ այդ մասին, միայն հարց է թէ ինչպէս այդ միեւնոյն կարծիքը ստացն մէջ ալ տարածուած է, քանի որ բնաւ չարաբարութիւն չեն կրցած ունենալ իրարու հետ :

Կրօնական տեսակէտով կինըը ոչ ինչ են, չունին անդի աշխարհին համար վարձատրութիւն. բայց պարտ՝ — ասոր վրայ լուռ կ'անցնի իրենց կրօնը : Իրր թէ Աստուած կինըը ստեղծած ըլլալ մարդոց իր փոփանցչէ՞ որ Արարած միայն պարտէլին մէջ չձանձրանալու համար Աստուած Եւան ստեղծեց :

Այսու ամենայնիւ կինըը պատուածանայ են բարոյականի տէր, ամուսինները թալանցիք են իրենց կանանց պատուոյն :

Թաթարներ կինըը ասանց քող կը պարտին, միայն քաղաքներուն մէջ պարտուսորուած են քող աննելու : Սիրով կ'ապրեն էրկիններուն հետ չքաղաքութեան կը հանդուրձեն : Էրկիններուն թէլեւ արքիւրուած չէ բազմակնութիւնը, սակայն շատ քիչ անգամ մէկէ ակելի կին կ'աւանդեն :

Շէ՛ծե՛նք

Թաթեքը իրենց կղերականները կը կոչեն չէյիս, որոնք իրենց իմաստութեանը չտորին թէ՛ կողմերը եւ թէ՛ մարմնաւոր իշխանութեան ունին ժողովրդի վրայ, գիտեն կարգալու եւ զրեւ արարեալն լեզուով՝ անուն մը կարգալու կամ գրելու չափ, ան ալ գրածնին եթէ վերադին իրենց կարգալու սակ՝ կը դժուարանան եթէ մտացած ըլլան գրած անուննին։ Իրենց ազօթքներն ու կանարգական կատնաները զոց սորված՝ գրեղինքն բացած կը կարգան, մինչդեռ միեւնոյն գրութիւնը ուրիշ գրքի մը մէջ չեն կրնար կարգալ։

Իրենց ունեցած գրքերը Սողոմոնի գիրքն է՝ կ'ընեն, եւ զայն կ'ընդունին ամենէն իմաստունը որ գիտէր խօսիլ զազաններու։ Թալաններու եւ զեռուներու լեզուներով եւ կ'ընէր անոնց բարբիտ, սասանաներ կը բանտարկէր եւ կ'արծակէր իր քմակածօքին համեմատ։ Ամէն անգամ որ չէյիւր գիրքը կը բանայ սեա՛ սուլթան Սիւլէման Նուրի Տաւուս» (ն'վ Գաւթի որդի Սողոմոն սուլթանի կ'ընէ, իբր թէ այդ անուան հանդէպ սատանաները կը ստական ու կը հնազանդին։ Իրաւասկայն՝ ներկաները կը զարհուրեն այդ գրքի բացողներուն, որպէս թէ այդ գրքի բացումով անոր մէջ բանաստեղծած սասանաները դուրս ցատկէին կամ դուրսէն անոր մէջ մտնէին։ շատ վառագար է ըստ իրենց ստանց Սողոմոնի անունը յիշելու այդ գիրքը բանալ, որովհետեւ կրնայ ըլլալ որ պահ մը մտնալով այդ անունը, յանկարծ փոթորիկ մը կամ վշտանից մը հասցընեն ներկաներուն։

Իրենց այդ գրքին մէջ կայ ալ ու ձախ գծուած զիծեր, եռանկիւն, քառանկիւն դժագրութիւններ, թուաբանական անլուծելի հարցանքներ եւ անիմաստ որոնաստեղծներ ու ազօթքներ, որոնց մեծաբան մասը սուլթան Սիւլէմանին ուղղուած է։ Այդ յրգով չէյիւր հիւանդները կը բուժէ, կոյրեր, կոտորի, խեղաքարներ կը դարմանէ, աղջիկներ կը սերմանարցնէ կամ կը թշնամացնէ, զողութիւններ կը գտնայ, բախտ կը նայի, մէկ խօսքով ամէն ինչ կ'ընէ։

Կ'ըստ չեն սակայն խաչագող հայեր ալ որոնք այդ կախարհաքններն ի գործ գնեն ձեւաղնելով, ձօխ կ'ապրին այդ միամիտ մարգրիկներէն, եւ այդ հայերուն առաւելութիւնը հոն է որ արեւի ու լուսնի խաւարելին անգամ կրնան գուշակել իր ժամանակէն առաջ, եւ ատոր առջեւ չէյիւրն անգամ կը խոնարհին։

Երբ չէյիւրու կախարհութեամբ հիւանդ մը չբժշկուի, կը դիմեն հայ թանասաններուն, ստանք ալ կը փութան զէպ Սեւեհարան ու նարեղը՝ փորձելու համար այդ գրքերու զօրութիւնը։ Տէր Սեաննիս անունը քահանայ մը միշտ կը պարծենար թէ չէյիւրներ բուժել չկրցածները ինքը կը բուժէր։ Եթէ պատահէր հիւանդ մը որուն վրայ կարգալով չկրնար բժշկել, «Այս անհետատ է կ'ըսէր»... պատրուակ չա՛տ։

Նիւանդներու բժշկութեան համար շատ անգամ ալ կը դիմեն հայ եկեղեցիներու վանքերու եւ աւերակ արքայալորերու, գիշերներով կ'անցունեն անոնց դուռներու առջեւ, զոհեր կը խոստանան, երբ ծայրայեղ պահանջ մը ունին, շատ կը հաւատան սուրբերու եւ մերկաները աւելի կարող կը դասեն քան իրենցը։

Շէյիւրը ունին իրենց աստիճանները, մեծ ու փոքր՝ ատ ալ իրենց հմտութենէն ու ժողովրդի ընծայած համակրութենէն կախուռնին, կամ եթէ բախտի բերմամբ չեն մը հըրաչք մը գործէ, այն ատեն իր աստիճանը կը բարձրանայ։

Միշտ նկատուած է թէ բնութեան, պատիժին եւ զօրաւորի հանդէպ աւելի համակրութիւն կը գտնեն, քան համեստութեան եւ արդարութեան համար սէր։ Կը գովեն այն սուպատակը որ շատ ոճիւրներ գործած, տներ քանդած, մայրեր եւ այրի կիներ լացուցած է։ Կը գովեն ու կը փափաքին ծառայել այնպիսի պէշերու որոնք հայ գիւղեր են քանդած եւ ընտանիքները թշուառութեան մատնած, միեւնոյն ոգին կը կրեն հրաշագործութեան մասին։

Այսպիսի հանչամանք մը օգնեց անհնա չէյիս Սալլին մը որ յանկարծ աստուածացաւ. օր մը իրեն քնակած գիւղին մէջ զողութիւն մը պատահելով իրեն գանգաղի կուգան եւ կը ցուցնեն այն մարդը որու վրայ կը կասկածին. չէյիս Սալլին կը կանչէ կասկածիւն եւ կը հարցաքննէ. ան յամատութեամբ կ'ուրանայ. չէյիւր որ իր դրամն առջեւ թթեմի ծառի մը շուքը նստած դատաստան կը տեսնայ, կ'առաջարկէ յամատողին որ այդ ծառին վրայ ձեռքը դարնելով երգուու. եթէ ինքը չէ այդ զողութիւն ընողը. ներկաները կը չփոթին այդ նորորինակ երգման ձևին հանդէպ եւ չէյիւր խեղճ կը կարծեն Գողը կ'երգընու առանց վարանումի. բայց իր սուրը չհասած յանկարծամա՛ր է ըլլալ։

ՊԱՀԼԱԻ

(Շարունակելի)